

Կ Ր Թ Ա Ր Ա Ն

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ



Խմբագրութեամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՍԱՆՈՒՅ



ԱՐՏՕՆԱՏԷՐ

Պ. ԱՏՐՈՒՆԻ



ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ — ԹԻԻ 4

ԱՊՐԻԼ 1888



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Նամակ (Մ. Կիրճեան) . — Գիշեր մը Ալիսի ափանց մտ-  
քրդաց Ազգային Երգն (Գ. Վ.) . — Կեանք եւ Մահ (Ա.) . — Հայ  
լեզուի դիրքն (Լ. Տ.) . — Սնունդը (Լ.) . — Այլ եւ այլք . — Հայ-  
կական Կրթարան :



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԵՐՊԷՐԵԱՆ

1888





ՊԱՅՄԱՆՔ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ

Մայրաքաղաքիս համար տարեկան կանխիկ դժ. 12  
 Գաւառաց » » » » 15

Մեն մի բերրն ձեռքէ կը վաճառուի ի Պոլիս, Պահճէ  
 գաբու, ջրավաճառ Պողոս եւ Յակոբ աղայից խա-  
 նութեքը, նաեւ գրավաճառ եւ բոքրավաճառ Պ.  
 Զարեհ Թորոսեանի քով, ի գին . . . . . փրյ. 50

Գաւառներէն դրամի տեղ նամակաղբոջմ եւս կ'ընդունուի:

Նամակ կամ ո եւ է գրութիւն պէտք է ուղղել առ  
 Խմբագրութիւն Կրթարան Հանդիսի, Պարպէրեան տպարան,  
 Էսկի Զապրի: ճատտուսի, քիւ 65, ի Պոլիս:  
 Թղթատարի ծախքը չվճարուած նամակ ջընդունուիր:

Կ Ր Թ Ա Ր Ա Ն  
Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՏԱՐԻ Ա .

1888

ԱՊՐԻԼ

Ա.՝

..... Խմբագրութիւնն « ԿՐԹԱՐԱՆ » հանդէսի

Ազնիւ սիրելիք ,

Ձեր երրորդ տետրակն ալ ընդունեցայ . ուրախ եմ : Ի ըսկըզբան չփութացի բան մը գրել . առեմին կըսպասէի , եւ ահա ունիմ զայդ :

Թերթերն ու պարբերական հանդէսք այլ եւ այլ նշանաբանիւ հրապարակ կ'իջնեն : Ձեր նշանաբանը համեստ ու ազգային է , եւ իբրեւ առաւելութիւն՝ ձեր խումբը նորատի երիտասարդութիւնը կը յօրինէ : Ես չեմ դատապարտեր այն մատաղ լուսաւոր մտքեր որք յանգործութենէ իբր ի զնդանէ խոյս կուտան , այլ ընդհակառակն՝ կը վանեմ այդ արհամարհոտ կարծիքը , կը նայիմ ամէն նշանաբանի եւ երբ տեսնեմ որ հոն Ազգ կայ , Ժողովուրդ կայ , լուսոյ եւ գիտութեան անուն կայ , կը ծռիմ քիչ մը եւ կ'օրհնեմ զայն : Ըստ այսմ կ'օրհնեմ ձեր խումբն ու նշանաբանը :

Մեք շատ գործեր ունինք եւ ա'յնչափ անկոխ վայրեր՝ ընդ

որ տակաւին գրչի ծայր անցած չէ բնաւ : Այլք իրենցն եւ դուք ձերն ունիք . ոչ միայն հատորներ՝ այլ եւ թերթ մը թուղթ , տասը տող՝ որ իր վրայ հոգւոյ եւ սրտի կնիք ունի եւ գրական հաւատք մը կը տանի ապագային , Ազգ . ծառայութիւն է , գրական նպաստ է :

Դուք այս առաւելութիւններն ունիք ձեր անդրանիկ հանդիսի մէջ . լաւագոյն լեզուն գրելու ջանիւք՝ լռին բողոք մը կ'արձանագրէք մեր արդի գրականութեան *լարդարտութեան* դէմ , մամլոյ տակ փակտի քրտինքով թրջած թերթեր դնելով՝ ցոյց կուտաք յանձին թէ՛ ամէն հասակի գործ , կայ , ամէն՝ տարիք իւրովսանն պարտաւորութիւն ունի իր Ազգին :

« Կրթարան »-ին ի սրտէ յառաջդիմութիւն կը մտղծէ

19 Ապրիլի 1888

Մ. ԿԻՐՉԵԱՆ

Սկիտար

## ԳԻՃԵՐ ՄԸ ԱԼԻՍԻ ԱՓԱՆՑ ՄՕՑ

ՔՐԴԱՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ

Քանի՛ քաղցր է ուղեւորին՝ հայրենեաց պայծառ և աստեղազարդ երկնից տակ , ընկողմանած դալար խոտոյն վրայ ծծել հեզաչունչ զեփիւռն՝ կենսատու և առողջարար , ըմպել քաղցրահամ և զով ջուրն՝ կազդուրիչ : Կը մոռնայ անդէն իւր նոյն առուր կրած յոգնութիւններն , թէպէտ փոխանակ փափուկ անկողնոյ՝ պառկած է կարծր հողոյն վրայ , փոխանակ անոյշ խորտկաց՝ սեւ հացն և կծու սոխն են իւր միակ ոնուեղ :

Ծիծեռնակն դեռ նոր եկած է այդ վայրեր . աւետելով համաբոյից , յետ տարերաց պատերազմին , ընդհանուր խաղաղութիւն . Ֆլոր դալար մարգաց վրայ սիւսած է երփներանգ ծաղիկներ՝ դեռափթիթ և համասպրամ . Դեմետրէ կ'այցելէ անդերն լի հասկաթուռ ցորենով , և կը խոտանայ պսակել ժրջան մշակին վաստակն , լուսնակն կը ծագի հորիզոնէն՝ սիւսե-

լով իւր մեղմ նշոյլներ համագոյից վրայ : Ալիսի վճիտ քամակն արծաթափայլ կը ցոլայ , և ձկունք առ խնդին՝ ջրոյն երեսն ի վեր դուոյթ տալով՝ հրճուանօք կը դիտեն Փիփէի արծաթեայ ճակատն . իւր ճառագայթներ կը ծորեն նաեւ խիտ պրակայ սաղաթներէն ուր սոխակն թաքուն՝ իւր քաղցր դայլայլեալ կաւ կ'օրհնէ զՔերազոյն էակն . հովիւն՝ ի ձայն սրնգի՝ կը վարէ մաքիններն ի մակաղատեղին , գառինք նոցա զհետ կերթան՝ ոստոստելով և մայելով : Ամէն ինչ ուրախ է , միայն ուղեւորն տխուր՝ գողցես անտարբեր բնութեան այս խնդագիւն ցոյցերուն առջ՝ կը յառաջէ մի քանի քայլ դէպ ի ավուեքն , կը խոնարհի ականակիտ ալեաց վրայ և կը հարցնէ ծերունի գետոյն՝ արարչագործուրեան գաղտնիքն , դրախտի շքեղութիւնն . . . . . : Լուռ է Ալիս , լուռ թիւն՝ ընդհանուր . ձայն մը միայն՝ գողցես ի պատասխանի այս հարցմանց՝ կը լուռ ի հեռուստ , որում կը յաջորդէ ուրիշ մը , և այսպէս փոխն ի փոխ : Ձայներն հետզհետէ կը մերձենան , և սակաւիկ մի յետոյ ի յայտ կուգան պատանի մը և օրիորդ մը , սոյն դերասանական դերին հեղինակներն . կուգան կը բազմին մօտ առ ուղեւորն՝ որոյ խնդրանօք կ'երգեն հետեւեալն .

Օրիորդն . Որ հեծեազ մահու անկողնոյն վըրայ ,  
Մարմինըդ հիւծեալ , քրտնաթոր նոյնպէս ,  
Ե՛լ , ոյժ ա՛ռ , կանգնէ՛ , ո՛վ իմ խեղճ Քիրվայ (\*)  
Յայնժամ հասկնամ թէ՛ Քըրդի զաւակ ես :

Պատանին . Ճակատէս հոսեն քրտանց պաղ ծորանք .  
Ի՞նչպէս կամ կանգուն , նազելիդ տիկին ,  
Թէպէտ եմ Քըրդի հարազատ զաւակ ,  
Ձի հասնի ահա իմ ժամըն վերջին :

Օրիորդն . Ի՛նչ , Քրդի մեռնիլ վայելէ՞ այսպէս .  
Ո՞ր մեր ցեղակից հանդարտիկ մեռաւ .  
Ո՛չ , ո՛չ , մեր ցեղին արատ կը բերես ,  
Թէ՛ Քուրդ մ'այսպիսի մեռնի վախճանաւ :

(\*) Քերէայ քրդերէն կը նշանակէ Տէր , Տանորէր :

Պատանիքն . Յանտանելի խայթս տառապիմ , տիկին ,  
Մերձենայ ահա իմ վերջին վայրկեանս ,  
Սիրտըս սեղմըւի , աղիքս գալարին ,  
Եւ հազիւ իմըն բարբառ է բերանս :

Օրիորդն . Ո՛հ , որքան անոյշ կ'ըլլար , իմ Բիրվայ ,  
Երբ լուսնի լուսով , խոցեալ կարեվէր ,  
Պայծառ երկնից տակ , դալար մորգաց վրայ  
Փըչէիւ հողիդ , չէի բնաւ ցաւեր :


Պատանիքն . Ես եւս տենչայի մահուան այդպիսի ,  
Այլ աւանդ չունիմ ոչ ոյժ և ոչ կար .  
Գիտեմ թէ յորժամ չըլլամ յաշխարհի ,  
Ամէն ոք կոչէ զիս վատ և՛ ասլիկար :

Օրիորդն . Եւ զիս վատի մը պիտի կոչեն կին .  
Որքան դառն լինին կեանքն ինձ առ յապայս .  
Բընաւ քո մեղաց չը ներէ Ալին ,  
Եւ չպիտի կարգէ հրեշտակաց ի դաս :

Պատանիքն . Այլ քո ձայն հազիւ կը լինի ինձ լու...  
Աղօտ կը տեսնեմ քո երես սլայծառ...  
Հասաւ ժամն յաւէտ քենէ բաժնուելու...  
Աղօթէ՛ զԱլին իմ հողւոյս համար... :

Կը կրկնէ և կը հեռանայ սիրակցորդ ամուլն , և վերստին կը  
ձգէ ուղեւորն խոկմանց մէջ : Որքան անճահ է այս ողբերգն  
բնութեան ցնծութեան մէջ . այլ այս է Բրդաց Ազգային Երգն  
զոր երիտասարդք և ծերունիք , արք և կանայք , պատանիք  
և օրիորդք առ հասարակ կ'երգեն միշտ և ամենուրեք : Այս  
երգ կ'ուսուցանէ նոցա առ ոչինչ համարել մահուան արհա-  
ւիրներն :

Գ. Վ.



## ԿԵԱՆՔ ԵՒ ՄԱՀ

Մինչ արտասուալից աչօք հողոյն կը յանձնենք մարմին մը , որոյ յիշատակն անջինջ քանդակուած է մեր սրտին վրայ, մինչ ի գերեզման կը դնեմք մի կոյս շնորհագեղ կամ պատանի մը եռանդուն , գորովագութ մայր մը կամ որդեաէր հայր մը՝ որք կը թողուն որբեր անսլաշտական , այդ խակ պահուն կը ծնանի անդին երախայ մը՝ որոյ վրայ հազիւ թէ կը ձգենք հայուածք մը : Թերեւս դա հրեշտակայ դասէն եկած առաքեալ մ'է յԱստուծոյ , որ ի ձեւին կը կրէ յառաջագիմուութեան ջահն . և այն աշխարհ՝ յոր կուղար նա այնքան անդօր , թերեւս պիտի ըլլամայի օր մը իւր վրայ, զի պիտի կարենայ ողողել իւր փառաց շողշողուն փայլովն , ընու իւր հանձարի մեծազործութեամբ :

Այսպէս , երբ երկիւղածութեամբ և թախծալից կը խռնիմք շիրմի մը շուրջն՝ որ կ'ամփոփէ մեծ անհատի մը ոսկերտութիւնը , վսեմ հոգւոյ մը պահարանն , յուսալից երիտասարդի մը մնացորդն , սիրաքնքոյչ կոյսի մը մեռեալն , կամ հմուտ արուեստագէտի մը դիակն՝ չեմք ընաւ զմտաւ ածեր այն երախայն որ այն ինչ ողջունեց զաշխարհ իւր թոթով լեղուաւ , չեմք մտածեր թէ կենդանութենէ ի մահ և մահէ ի կեանս կայ անընդհատ ընական փոփոխում մը :

Այո՛ , կայ կենդանական հոսանք մը որ կեանք կը ծաւալէ ամենուրեք ուսկից կանցնի , որ կը կազմակերպէ մեր կենդանական հիւսուածքը , շունչ կուտայ նմա և կենդանացնելով կը պծնէ այն ամէն խաւեր որոց յայց կ'ելնէ , և ի մեռելութիւն կը դարձնէ՝ երբ տայ իւր հրաժեշտի վերջին ողջոյնն :

Յեռանդ Դուրեան մ'էր՝ մեր սրտին լարերուն վրայ ածող քնարահար երգիչ մ'էր՝ ոյր շրթներ մեղրածորան կը լռէին ընդ միշտ . երէկ Օտեան մ'էր որ ի հող կը դառնայր , քաղաքագէտ մ'էր որ կ'անչնչանայր :

Արդ որովհետեւ կենդանական հոսանքն անդադար կը գործէ իւր շրջան , ահա՛ Ալիշան մ'է , արծիւ մ'է , երկնաջու , սուխակ մ'է քաղցրաձայն ոյր շրթունք կըսկսին գեղգեղել մերթմեղմիկ , և մերթ փայթեւ հուր և ըտց , որպէս հրաբխի մը

խառնարանն : Մի այլ օր խորաթափանց քաղաքագէտ մ'է , բազմափորձ Տատեան մ'է , զոր կը կենդանացնէ նա : Այսօր խոյս կու տայ Չերմ մարդասիրի մը , ճշմարիտ հայու մը մարմնէն , և վաղիւ կը կազմէ ապագայ գործչի մը մարմինն :

Եւ սակայն ամէն անգամ որ դա հրաժեշտ կու տայ մեծ հողուոյ մը պահարանէն , զոր կը յանձնեմք հողոյն , անձնատուր կը լինիմք յոգնակիկի՞ծ ցաւոց , և սչինչ կը նկատեմք եթէ ոչ տխուր իրականութիւնն՝ որ կը պարզուի մեր աչաց առաջ : Միթէ կարելի՞ է ըսել , նմա որ կ'ողբայ իւր վաղամեռիկ զաւակը սիրասուն , կամ ո եւ է մի սիրելի՞ որոյ հետ գոգքես իւր սիրտն ալ կ'աւանդէ հողոյ , միթէ կարելի՞ է ըսել այդ սգամած եղիւելոյն՝ « Զի՞ փոյթ , է՞ր կ'ողբաս , կենդանական տարրն ոչ երբեք կորսուեցաւ . միխթարուէ և ի բաց փարատէ վիշտդ , զի նա վաղ կամ անագան պիտի կազմէ մի այլ խաւ , պիտի ծլի , պիտի սիւնէ լոյս մի այլ մարմնոյ մէջէն , պիտի երգէ այլ շրթանց վրայ : » Սա ապաքէն պիտի լինէր անհետեթեթ և ծաղրական . քանզի նա որ այնքան ժիր էր և գործունեայ՝ կը տեսնեմք ոչնչացած , նա որ լոյս և յոյս կը տարածէր՝ ի հող դարձած , նա որ կարօտելոց էր պաշտպան , մարդկութեան ծառայող՝ անչնչացած , և վերջապէս մեր սիրելին՝ սիրակցորդըն և պաշտեցեալն , ոյր վրայ կը գուրգուրայինք՝ ի պատանքի դիակնացեալ և նետուած իրրեւ զազրելի ինչխոնաւ փոսի մը խորն , և ահա հող կը ձգեն իւր վրայ , հո՛ղ՝ երեսին գեղափայլ , հո՛ղ՝ իւր աչաց լուսափայլ . սարսափելի՛ պատկեր . միթէ այս աղեկէզ պահուն , այս աղեխարչ տեսարանին առաջ կարելի՞ է ի խոր չյուզուիլ , յարտասուս չփղձկիլ և չգոչել դառնագին՝ « Զքե՞զ ուրեմն պիտի ուտեն որդեր նողկալի , դո՛ւ նոցա վայելքը պիտի լինիս . . . . »

Վերջերս ժամանակին անիւն իւր հոլովմամբն մէկ մէկ փայլուն աստղ կորզեց հայ հորիզոնին վրայէն , որք զերթ ասուպ սրացան գացին , ի թունդ հանելով մեր սիրտն և գծելով լուսաւոր ուղի մը այդ հորիզոնին վրայ : Կորուսինք արդարեւ վարժապետեաններ երկնաշունչ , Օտեաններ վեհաշունչ , Սպարթաբաններ գթալունչ , Փափաղեաններ հրաշունչ , կորուսինք մարդասէր և ազգատասէր հոգիներ՝ որք կարծես պահ մը , որ-

պէս գիտաւորք լուսարձակք՝ կ'երեւին աշխարհ շլացնելու և լուսաւորելու համար. ազգն իրաւամբ կ'ողբայ կորուստն այն անձանց՝ որք ոչ միայն զարդն և սրբանքն էին իրեն, այլ և իւր մեծագոյն սիրողք և անձնանուէր բարեկամք: Մեծ անձանց կորուստն ամէն ազգաց, այլ կ'մանաւանդ անկեալ, բազմակարօտ ազգի մը մեծագոյն կորուստն է. զի գողցես այն ջահը, զոր Նախախնամութիւնը դրած է նոցա ձեռքը, կը շիջանի նոցա հետ, և կը դադրի սիրեղէ իւր առատ շնորհները մարդկութեան:

Այլ նոցա բարերար ազգեցութիւնն յետ մահու եւս կրնայ տարածուիլ մեր վրայ, նոցա կեանքէն կրնամք շատ ինչ ուսանիլ և ուսուցանել. ուրեմն յարգելով յաւէտ յիշատակն այն անձանց, որք յընթացս կենաց աշխատած են յօգուտ մարդկութեան, որք բարերար են հանդիսացած յամենայնի, օրինակեմք և իւրացնեմք նոցա վարքն ու բարք. միշտ յիշեմք թէ ժողովուրդ մը ի՛նչ բարձրութեան կրնայ հասնիլ, ազգ մը ո՛րչափ կրնայ յառաջագիմել, եթէ ձգտի նմանիլ այն ազնիւ հոգւոց: Նոքա մեզ համար թող լինին վարդապետներ կենաց կուոյն մէջ, առաջնորդներ՝ կենաց ճանապարհին մէջ. նոքա թող ուսուցանեն մեզ մեր սլարտականութիւններն. թող ուսուցանեն կատարել զայնս անթերի: Սիրել զնմանիս ո՛չ միայն փայլուն խօսքերով, ոչ միայն իբրեւ գեղեցիկ նկար մը ոյր առաջ յափշտակեալ կայ ոք, այլ իբրեւ նուիրական մասունք պաշտպանել պատրաստ լինելով ամէն զոհաբերութեան:

Վարժապետեաններու, Օտեաններու, Սպարթալեաններու, Փափաղեաններու շիրմաց շուրջը սովորեմք միանալ և գործել միայն հասարակաց բարւոյն համար:

Ահա ամենամեծ յարդանաց նշանն, ամենէն հոյակապ դամբանն, զոր կրնամք կառուցանել նոցա յաւէտ սրբազան ոսկերոտեաց վրայ. ահա միակ գործն որ ամենէ կըսպասեն նոքա յետ մահու. և յայնժամ՝ նոցա հոգիք երկնասլաց որ պիտի սաւառնին մեր վրայ, պիտի հրճուին և ցնծան:



## ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԴԻՐՔՆ

Ժամանակակից գիտութեան մեծագոյն յաղթանակաց մին եղած է Եւրոպայի լեզուաց մեծ մասին՝ փոքր Ասիոյ, Պարսկաստանի և Հիւսիսային Հնդկաստանի լեզուաց հետ ունեցած սկզբնական խնամութեան գիւտն։ Արիա-Եւրոպական ընտանիքին կազմութիւնը վերջնականապէս լուծեալ խնդիր մ'է այսօր։

Հաստատուած է որ այժմ կորուսեալ, բայց գիտնականապէս վերակազմեալ մայր լեզուէ մը յառաջ եկած են առ նուազն վեց եօթն ճիւղեր որք ըստ կարգին ծնունդ տուած են Հրեւերոպական բարբառաց։ Այդ մայր լեզուն նախկին Արիական անունը կը կրէ։

Հետեւելով Արեւելից յԱրեւմուտս աշխարհագրական կարգին, որ է միանգամայն և նոցա կազմական բարեփոխութեանց կարգն, այդ ճիւղք են Հնդկ, Իրանեան, Յունական, Լատինական, Կեղտական, Գերմանական, Լետական եւ Սլավական։

Արդ Հայերէնն այդ ճիւղերէն որո՞ն կը վերաբերի։

Մինչեւ դարուս սկիզբներն Հայք և հայագէտ օտարազգիք կը կարծէին որ Հայ լեզուն անկախ լեզու մ'է որ չունի սերտ յարաբերութիւն ուրիշ լեզուաց հետ։ Զառաջինն Բրօք. Բէթերման իւր լատին լեզուաւ գրած հայերէնի քերականութեան մէջ ցոյց տուաւ որ Հայերէն լեզուն որպէս բառերով, նոյնպէս և քերականութեամբ Հնդերոպական մեծ ճիւղին կը վերաբերի։ Այն օրէն սկսեալ Հայ լեզուի բաղդատական ուսումնասիրութիւնը խնդրոյ նիւթ եղաւ մասնաւորապէս Գերմանիոյ մէջ և հռչակաւոր օտար լեզուագէտք ինչպէս Պօբ, Տըլակարտ, Միւլլէր, Հիւպլման և այլք, և ի Հայոց Ք. Պատկանեան, Մ. Էմին, Հ. Ս. Տէրվիշեան և այլն ջանացին ճշդել Հայերէնի գիրքն Հնդերոպական լեզուաց չարքին մէջ։

Սոյն լեզուագիտաց ոմանք հայերէն լեզուն կը դասեն Իրանեան խմբին մէջ, իսկ այլք՝ Եւրոպական լեզուաց Սլավո-Լետական ճիւղին մէջ։ Ինչպէս յայտնի է Իրանեան կը կոչուին այն ժողովուրդք որ կ'ապրին Հին Պարսկաստանի հողին

վրայ, և այդ Պարսից հետ նոյն ծագումն ունին. սոցա լեզուք Հնդիկ լեզուաց հետ ազգակից են, բայց ունին առանձին յատկութիւններ և կը կազմեն առանձին խումբ մը. այս խմբին կը վերաբերին ճին Բակդրիւրւնց, ճին, միջին եւ նոր Պարսկերւնց, Աֆղաներւնց և Օսլրւնց : Իսկ Եւրոպական լեզուաց Սլավո-Լետական ճիւղին՝ զոր ոմանք կը բաժնեն երկու առանձին ճիւղերու, կը վերաբերին Լիթուաներւնց որ Արիական կենդանի լեզուաց մէջ ամենէն աւելի բնատիպին կը մտնայ : Լետերեց, ճին եւ նոր Պոսկարերւնց, Ռուսերւնց, Լեհերեցն ենայլն :

Հայերէնը թէեւ բառից հնչական արտաքին նմանութեամբ և քերականութեան մէկ մասամբ Իրանականին՝ կամ Յունականին վերաբերիլ կը թուի, բայց ներքին կազմութեամբ, առանձին յատկութեամբ և քերականական յատուկ ձեւերով այս երկու ճիւղերէն և ոչ միոյն հետ կատարեալ նմանութիւն ունի :

Հայք իւրեանց երկարատեւ պատմական շրջանին մէջ զանազան դրացի ազգաց, գլխաւորապէս Պարսից աղագեցութեան ենթարկուած են. այդ աղագեցութեանց տակ օտար լեզուներէ, ի մասնաւորի Պարսկերէնէ այնքան բառեր և դարձուածներ ընդունեցին, որ բոլորովին այլափոխեցին իրենց հին լեզուն : Արդ այդ օտարամուտ մասունքն զտեղով կը դտնեմք որ դրական հայերէն լեզուն կազմուած է երեք գլխաւոր մասերէ, Հայկական, Պահլաւական և Սասանական կամ Պարսկական, ի սոցանէ Պահլաւական և Սասանեան մասանց Իրանեան ծագումն ակնյայտնի է. բայց բուն հին Հայկական լեզուն աւելի կը վերաբերի լեզուաց այն ընտանիքին՝ որոյ ամենահին ներկայացուցիչն է Ձէնտերէնը :

Հայ լեզուի բաղադատական ուսումնասիրութեան ժամանակ պէտք է իրաց թողուլ այդ օտարամուտ մասունքը, և մնացեալ բուն հայկական մասերը քննելով որոշել Հայերէնի դիրքն. այդ հին հայկական անխառն լեզուն Իրանեան չէ, բայց թէ ո՞ր պէտք է դասել զայն, զայդ դժուար է հաստատութեամբ ըսել, զի ինչպէս որ այդ հին լեզուն իւր նախկին յատկանիշերն՝ նոյնպէս և քերականութիւնն իւր նախկին սահմանները կրուսած է : Մասնաւորապէս դժուար է այն երբ անձանօթ

են կարգ մը Պարսկական հին լեզուներ որ գիր և դպրութիւն չեն ունեցած, և երկրորդ՝ երբ մանաւանդ օտարազգի լեզուաբանք իւրեանց ուսումնասիրութեան հիմ առած են միայն գրական Հայերէնը, մինչդեռ կային և կան դեռ բազմաթիւ Հայ բարբառք որ թէ բառերով և թէ քերականութեամբ իրարմէ շատ տարբեր են :

Այսու հանդերձ ջարդ եղած խուզարկութեանց իրբ ճշմարիտ արդիւնք կարելի է ըսել թէ Հայկական լեզուն մէկ կողմանէ Իրանեան և Յունական, իսկ միւս կողմանէ Սլավո - Լեւտական ճիւղերու մէջտեղը կը գտնուի, և Հնդեւրոպական լեզուաց անյայտացած խմբի մը ներկայացուցիչն է : Եթէ կարելի լինէր վերականգնել Փոիւգական, Լիւդական և այլ փոքր Ասիոյ կորուսեալ լեզուները, սոցա հետ կրնար զատ խումբ մը կազմուիլ և այդու օղակ մ'եւս յուելուլ այն շղթային՝ որ Հնդկաստանի լեզուներն կը միացնէ Եւրոպայի լեզուաց հետ :

L. S.



## Ս Ն Ո Ւ Ն Դ Ք

Մարդս՝ առողջութենէ աւելի հարուստ գտնձ մը չկրնար ունենալ, առանց որոյ չէ կարող գիգել ճշմարիտ հարստութիւն և ոչ իսկ զայն վայելել : Առողջութիւնը նաեւ մեր մտաւորական կարողութեանց ազատ շարժման և աճման առաջին պայմանն է, եթէ առողջութիւնը խանգարուած ըլլայ, բարոյականն եւս ընդհուպ նորա բազդակից կըլլայ : Զի տկար մարմնոց մէջ բարոյականը տխուր և նիւն է, իսկ ընդհակառակն, առողջ մարմնոց մէջ կ'ընկերանայ ուրախութեանց, զուարճութեանց և ամէն ախորժելի տպաւորութեանց : Հաճոյք՝ որ կենաց հրապոյրներն են, անգնահատելի պիտի մնային առանց մարմնոց առողջութեան : Ուստի և այն գիտութիւնն որ այդ թանկագին գանձը պահպանել կուտուցանէ մեզ, ամենակարեւոր գիտութիւն մ'է :

Առողջաբանութիւնն ոչ միայն կ'ուսուցանէ մեզ մարմնոյ առողջութիւնը պահպանելու եղանակներն, այլ նաեւ մարմինն և միտքն զօրացնելու միջոցներն: Առողջ միտք՝ յառողջ մարմնի, կ'ըսէ հնաւուրց լատին առած մը, որ այնչափ դարերէ ի վեր և ոչ մի հակառակախօս ունեցած է ցարդ:

Արդ քննենք սնունդն որ մեր առողջութեան էական պայմանը կը կազմէ: Մնունդ կը կոչուին այն նիւթք որ մարմնոյն կազմութեան մէջ ներմուծուելով կը կազմեն այդ մարմնոյն հիւստածներն և նոցա կորուստը կը դարմանեն և մարմնական ջերմութիւնը կը պահպանեն: Մնունդք կենդանական լիւնին, թէ հանքային կամ բուսական՝ կը վերաբերին չորս գլխաւոր խումբերու:

Ա. Զուր և անգործարանաւոր մարմինք:

Բ. Բնասպիտակային նիւթք. (matières albuminoïdes):

Գ. Ճարպային նիւթք:

Դ. Նաչային կամ շաքարային նիւթք:

Առաջին դասակարգին կը վերաբերին ջուրն և այն ամէն հանքային նիւթերն որ սննդեան մէջ կարեւոր դեր մ'ունին: Մաքուր ջուրն, որպէս կըսէ մեծանուն Պուշարտա, պէտք է դասել սննդոց առաջին կարգը: Սոյն դասակարգին կը վերաբերի հասարակ աղը՝ որ միմիայն կերակրոց ճաշակն աւելցնելու գործածուող համեմ մը չէ, այլ նաեւ նիւթ մ'որ մարմնոյ ամէն հիւթերն կազմելու կ'օգնէ, մարսողութիւնը կը գրգռէ, սննդոց իւրացումն կը դիւրացնէ և արեան մէջի դնտակներն կը բազմացնէ: Երկաթն, լուսածինն, ծծումբն, մաղնիտիոնըն, պօտասիոնն, թէ զուտ վիճակի մէջ և թէ բաղադրեալ՝ մեր մարմնոյն մէջ կը գտնուին և հետեւաբար սննդային նիւթեր են:

Երկրորդ դասակարգին վերաբերող նիւթք բնասպիտակային կը կոչուին, որովհետեւ բնասպիտակն (albumine) անոնց տիպարն է: Թթուածինէ, ջրածինէ, ածխածինէ, բորակածինէ, ծծմբէ, լուսածինէ կազմուած են սոյն դասակարգին վերաբերող մարմինք, որ գրեթէ միշտ բորակածին պարունակելնուն համար կը կոչուին նաեւ բորակածնային մարմինք: Այս երկրորդ դասակարգը կը պարունակէ բնասպիտակն որ կը գտնուի հաւկթի ճերմկուցին, արեան և բուսահիւթին մէջ: Բնանեարդն

(fibrine) որ արեան, և բնամուկն՝ (musculine) որ ջղերու ամենակարեւոր մասերը կը կազմեն. բնապանիրն՝ (caséine) որ կը գըտնուի կաթին մէջ, բնունդն՝ (légumine) որ կը կազմէ բանջարեղինաց սննդարար մասը, սնձանն՝ (gluten) որ է արմտեաց կարեւորագոյն մասն և այլն :

Երրորդ դասակարգին մէջ կը բովանդակին այնպիսի մարմիններ, որք կազմուած են ածխածինէ, ջրածինէ, և թթուածինէ և են ճարպային մարմինք. այն է կենդանական և բուսական իւղք, կարագ, ձկան իւղ, ձիթալիւղ և այլն :

Չորրորդ դասակարգին վերաբերող մարմինք առաջնոց կազմութիւնն ունին, բայց ածխածին և ջրածին նուազ քանակութեամբ կը պարունակեն : Ի սոցանէ են հասարակ շաքարն և այլ շաքարք, նաշի՛նը (amidon) տակօսլայ (fécule), և այն ամէն մարմինք որ մարտոզութեան ժամանակ շաքարի կը փոխուին :

Սննդոց բնախօսական պաշտօնը նոյն չէ. բորակածնային նիւթք աւելի կը նպատտեն մարմնոյն պահպանման և աճման, իսկ ճարպային նիւթք՝ շնչառութեան և կենդանական ջերմութեան պահպանման մէջ մեծ դեր կը խաղան : Բայց և այնպէս նոցա այդ աղդեցութիւնք սնպայման չեն, և համահաւասար այդ ամէն տեսակ սննդոց միութիւնն հարկաւոր է կենաց պահպանման համար :

Մարդոյն գործածած սնունդք մասնաւորապէս կամ կենդանական են կամ բուսական :

Կենդանեաց՝ մարդոյն ընծայած դլխաւոր սնունդք են .

Կարն՝ նորածին մանկան միակ և բնական սնունդն է որ կը բաւէ անոր սննդեան և աճման, ուստի և ամենակատարեալ սնունդ մ'է : Արդարեւ կաթը կը պարունակէ հիւսուածոց կազմութեան էական ամէն մասերն. բնապանիր, բնապիտակային մարմիններ, շաքար, կարագ և ճարպային նիւթեր, ջուր և հանքային մարմիններ :

Միսն՝ որ մասնաւորապէս մեծ քանակութեամբ բորակածին կը պարունակէ և այդ մասամբ միւս ամէն մարմինները կը գերազանցէ : Սա ուրիշ առաւելութիւն մ'ալ ունի, այն է որ քիչ ծաւալի մէջ շատ սննդարար զօրութիւն ունի և իւր այդ յատկութեամբք խիստ կարեւոր, դրեթէ անհրաժեշտ է մեր ամենօրեայ կորուստները դարմանելու համար : Աքանչեւապէս կը

գարմանէ ջիւղերն , ոյժ կուտայ ուղեղնային կարողութեան , մանաւանդ եզան միսն որ այդ մասին զայլս կը գերազանցէ : Մսի մարտզուծիւնն իւր եփուելու եղանակէն և իւրաքանչիւր անհատի ստամոքսի զօրութենէն կախում ունի . ամենէն աւելի դիւրամարս են ձկան և հաւու միսք : Իսկ մսեղինաց պատրաստութեան մէջ պէտք է նախընտրել խորովածը , զի խորովելով՝ բնասպիտակն մակերեւոյթին վրայ կը փակչի և այսպէս կեղեւ մը կազմելով հիւթն և ճարպերն կ'արգելու դուրս վազելէ :

Հաւկիթն ալ ըստ ինքեան ընտիր և կատարեալ սնունդ մ'է , մանաւանդ հաւկիթի դեղնուցն , որ 17<sup>0</sup>/<sub>10</sub> բնասպիտակ կը պարունակէ :

Քուսականութեան մեզ ընծայած գլխաւոր սնունդք են .

1<sup>0</sup>. Արմտիք (ցորեան , հաճար , գարի , եգիպտացորեն , բըրինձ և այլն) որոց մէջ ցորեանն՝ որ ամենէն աւելի սնձան կը պարունակէ՝ արմտեաց ամենէն աւելի սննդարարն է : Մինչդեռ բրինձն , որ շատ նաչի՛ , իսկ խիստ սակաւ սնձան կը պարունակէ՝ ամենէն անսնունդն է : Հացը , այլ մանաւանդ ցորենոյ հացը մսին հետ կարևորագոյն տեղը կը գրաւէ սննդեան և մեր հանապազօրեայ սպառման մէջ : Հացն և միսն ի միասին կը կազմեն մարդոյ ամենակատարեալ սնունդք :

2<sup>0</sup>. Հնտեղևիք (լուրիս , բակլայ , սալ եւ այլն) որ 50 <sup>0</sup>/<sub>10</sub> նաչի՛ կը պարունակեն նաեւ մեծ քանակութեամբ բորակածնային նիւթեր . սննդարար են և մեծ տեղ մը կը գրաւեն մեր կերակրոց մէջ :

3<sup>0</sup>. Գետնախնձորն որ առաջնոց չափ սննդարար չէ , բայց իւր առատութեամբ և ամէն կլիմայի յարմարելու յատկութեամբն այսօր թանկագին սնունդ մ'եղած է : Գետնախնձորին քով պէտք է դասել նաեւ այն կարգ մ'արմատներն , որոց ալիւրն իրր սնունդ կը գործածենք :

Բաց ի սոցանէ կենդանական թթուք , պտուղք , խոտային բանջարք , զիննն կարեւոր դերեր կը կատարեն սննդառութեան մէջ :

Թէեւ կարելի է միայն բուսեղէն սնունդով ապրիլ , ինչպէս որ արդէն փորձուած է , կամ միայն կենդանականով , բայց

մեր մարմնոյն բնական պահպանման և աճման համար, հարկաւոր է թէ բուսական, թէ կենդանական և թէ հանքային նիւթերն ըստ համեմատութեան գործածել: Աստ է ահա սընընդառութեան գաղտնիքն:

Լ.

## Ա.ՅԼ ԵՒ Ա.ՅԼՔ

Շաբաթու գործածութիւնն. — Շաբաթու գործածութիւնն իրրեւ ժամանակի բաժանում՝ այնպիսի խնդիր մ'է որ զանազան մեկնութեանց տեղի տուած է: Այդ գործածութիւնն այնքան հին է, այնքան ընդհանուր, և այնպիսի կարեւոր տեղ մը կը գրաւէ Ս. Գրոց պատմութեան մէջ, զի ընդհանրապէս մարդուն ստեղծագործութեան չափ հնաւորց կը կարծուի. այսու ենթադրութեամբ մարդ ի սկզբանէ անտի պատուէր ստացաւ իւր ժամանակը բաժնելու Արարչին աշխատութեան և հանգստեան կարգին համեմատ: Ըստ այլոց՝ ժամանակի բաժանումն ի շաբաթս շատ բնական և գրեթէ ճիշդ բաժանում մ'է ամսոյն ի չորս մասունս, այնպէս որ լուսնական քառորդաց յաջորդութիւնն ի վաղուց թելագրած է մարդն ի գործ ածել զայն: Այս բաժանում ծանօթ էր ամէն Սեմական ժողովրդոց, և ի նոցանէ անցաւ Եգիպտոսցոց: Կը կարծուի որ Յոյնք և Հռովմայեցիք շատ ուշ ծանօթացան անոր գործածութեան: Հրէայք չունէին մասնաւոր անուններ շաբաթու աւուրց համար, բայց շաբաթ օրէն սկսեալ եօթն օր կը հաշուէին մինչեւ միւս շաբաթ օրը: Քաղցէացիք որ դրին աստղաբաշխութեան հիմն, և Ասիւրիացիք շաբաթն իբր ժամանակի ամբողջութիւն կը հաշուէին և եօթն աւուրց եօթն մուրրակաց անունները տուած էին. այս անուանակոչութիւն ի նոցանէ անցաւ Հռովմայեցոց և ցայժմ կը գործածուի Եւրոպական ազգաց մեծագոյն մասին մէջ:

Կարճատեսութիւնն. — Կարճատեսութիւնն յաճախ կը շփոթուի տկար տեսութեան հետ, մինչդեռ իրապէս կարճատեսութիւնն հեռուէն չորոշել կը նշանակէ և ոչ թէ աչաց անկարո-

ղուծիւն , այնպէս որ կարճատես մը կրնայ շատ սուր տեսողուծիւն ունենալ մօտաւոր առարկայից համար : Այս սրակասուծեան մէջ տեսողական ճառագայթք փոխանակ ցանցամաշկին վրայ միանալու և անդ կազմելու առարկային պատկերն , առաւել կամ նուազ ընդ տուաջ կը միանան . սա կրնայ յառաջ դալ եղջերիկին կամ ոսպին չափազանց կորուծեանէն , աչաց հիւծերուն թանձրուծեանէն կամ առատուծեանէն , վերջապէս աչքին առարկայից հեռաւորուծեան սլառաճելու անյարմարուծեանէն : Առողջ աչք մը բնական վիճակին մէջ պէտք է 40էն 50 հարիւրորդամէթր հեռաւորուծեանէ առարկաներն յստակ որոշէ . եթէ այդ սահմանն՝ որ մինչեւ 10 նոյն իսկ 3 հարիւրորդամէթրի կրնայ իջնալ , 25 հարիւրորդամէթրէ պակաս լինի կարճատեսուծիւն կը կոչուի , որ ընդհանրապէս գիւղացիներէ աւելի սովորական է քաղաքի բնակչաց , և որոյ ամենէն աւելի ուսանողք և դրադէտք ենթակայ են : Կարճատեսուծեան գլխաւոր պատճառն է աչաց շատ և անկանոն աշխատուծիւնը , մանաւանդ վատ լուսաւորեալ սենեկաց մէջ և լամպի լուսով : Իսկ դարմանել կարելի է դաշտաց մէջ բնակելով և աչքը հեռատեսուծեան վարժեցնելով , կամ պակասուծեան աստիճանին յարմար դոգաւոր ակնոցներ գործածելով :



## ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ

Ապրիլ 18 կիւրակէ օր , ի թատրոնի Բարեսէր Ընկերութեան յ'Օրթաքէջ , սովորական շքով տեղի ունեցաւ Հայկական Կըրթարանի ներկայ տարւոյ շրջանաւարտից վիպականաց բաշխման հանդէսն , որում՝ առ բացակայութեան Մանկունի Սրբազանի և այլ մերազնեայ եկեղեցականաց , կը նախագահէր Վսեմ Ստեփան բաշա Ասլանեան , ի ներկայութեան երկսեռ ընտիր բազմութեան մը :

Հանդէսն սկսաւ առ Օգոստափառ Սուլթանն ձօնեալ մի մաղթանքով՝ զոր աշակերտք երգեցին զոյգ ընդ դաշնակի և որում ներկայը ունկն դրին յօանկայս :

Հիմնադիր-Տնօրէն Յ. Գուրգէն էֆ. յետտալոյ մի համառօտ տեղեկութիւն վարժարանին կրթական վիճակին վրայ, ընդհանուր անտութեամբ մը հաստատեց թէ որչափ դժուարին էր ի մեզ դաստիարակութեան գործն քան Եւրոպական ազգաց մէջ, և յայդմ յաջողելու համար դաստիարակ մը ինչ աստիճանի զոհողութիւններ և ուսանողք որքան աշխատութիւն պարտին յանձն առնուլ: Անխոնջ դաստիարակն ուխտեց յարատեւել անյողգողք և անքոյթ իւր ստանձնած ծանր պաշտօնի մէջ՝ ցորչափ կարողութիւն ունենայ, և ցոյց տուաւ իւր բազմամեայ վաստակոց արգիւնքն իրր գրաւական առ այդ: Յետոյ շրջանաւարտք արասասանեցին զանազան լեզուաւ ճառեր, որք արժանացան բուռն ծափահարութեանց: Հանդիսին մեծ փայլ կուտային աշակերտաց ներդաշնակ երգերն և ընտիր հատուածք՝ զորս նուագեցին ի դաշնակերկոքին աշակերտք Պ. Սուրէն Հալաճեան և Պ. Արայ Մարկոսեան, զեռափթիթ պատանիք:

Ապա Գուրգէն էֆ. ներկայացուց ութ շրջանաւարտներն ըստ իւրեանց աստիճանի, որք են. Պրնք. Աղեքսանդր Մալլազունի, Յարութիւն Ս. Փափազեան<sup>(1)</sup>, Միհրան Տէմիրճեան, Արամ Աբիկեան, Նուպար Փափազեան, Մկրտիչ Գարամաճեան, Շահէն Ալանեան և Վահրամ Օհանեան: Յարգոյ դաստիարակը յանձնելով վկայականն իւրաքանչիւրին և յաւելլով թէ՛ այդ պիտի լինէր նոցա մի նուիրական դրօշ ընկերականութեան մէջ և ուղեցոյց ասպագայ ասպարիզին մէջ, յուզեալ ձայնիւ սրտաբուլխ յորդորանօք ողջերթ մաղթեց նոցա:

Այն ինչ բեմն ելաւ հանդիսին նախագահն, Վսեմ. Ստեփան բաշա, և ահա ողջունեցաւ հանդիսականաց բուռն ծափահարութեամբ: Ներհսւն ատենաբանն հակիրճ բանիւք խօսեցաւ ազգային դաստիարակութեան վրայ, և սքանչելի դասակարգութեամբ մը թուելով նորա յառաջդիմութիւնն երեսուն տարիներէ ի վեր՝ փակեց հանդէսն հայրական խրատներ տալով և բարեմաղթութիւններ ընելով առ շրջանաւարտս:

Թմաագրութիւնս իւր կողմանէ եւս ջերմագինս կը շնորհաւորէ իւր ընկերներն՝ որք կուգան պսակ ի ձակատու և վկայական ի ձեռին կալ ի շարս իւրեանց, և կը մաղթէ ամէն յաջողութիւն նոցա ասպագայ ասպարիզին մէջ, յիշեցնելով և կրկնելով միանգամայն իրենց դաստիարակին սա խօսքերն թէ՛ պիտք է փորձառու լինել եւ ջարձամարմել որ եւ է ասպարիզ որ անպատուաբեր չէ:

(1) Որդի յաւէտ ողբացեալ Ստեփան Փափազեանի:

